



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՌՆԻԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԻ ՏԱՐԻ

ԶՄԻՒՌՆԻԱ ՈՒՐԲԱԹ 1 ՄԵՊՏԵՄԲԵՐԻ 1850

ԹԻՒ 371

ԶՄԻՒՌՆԻԱ, Ի 1 Սեպտեմբերի:

Վաղղիյ մէջ հասարակութիւնը և լրաց իրենքը գրադէալէն մասնաւորապէս Վաչերէցի ճանապարհորդութեանը վրայօր: Առի Նաբոէն Պոնորարթը ընկերութեամբ սրտերազմի պաշտօնէին, առևտրոյ պաշտօնէին, իւր հրամանակատար գործակալայր և ուրիշ բանի մը երեւելի անձանց՝ որոց մէջ կըլ տնօրէն Վասթըրն գորակալը և մասնաւոր Վանդալանպեր կոմսը, օգոստոսի 12ին ըստ նոր տուճարի մեկնեցաւ Փարիզէն և մեծ պատուով ընդունուեցաւ ի Տիփոն և ի ինն, ուր 15ին հասաւ: Այս ճանապարհորդութեան մէջ նշանակութեան արժանի գլխաւոր գէպը Վաչերէցի ատենաբանութիւնն է, զոր ըրաւ ի ինն 200 սեղանակիցներէ բաղկացեալ հացիերութի մը մէջ: Վաստակի այս ատենախօսութեան առարկան և գլխաւոր մտքը:

«Հաճեալք, Տէրք, քաղաքայրէս, իմ երախտագիտութեան հաստատել մտաւ յանկ Վանդալանպեր որոց արժանաւոր երեսփոխանն էր, վասն Չերմեանց և համակրական սիրոյն որով ընկալան զիս: Բայց հաստատելիք ինձ թէ չեկայ այս քաղաքները, ուր իմ հօրեղբայրս Վաչըր այնչափ անկեղծ յիշատակներ ձգած է, միայն հրապարակական մեծարանոց ցոյցեր ընդունելու և զօրահանգէն ընելու համար: Եւ Այս ճանապարհորդութեան նպատակը քաղաքներէ բարեւեր անձինքը, իմ ներկայութեամբ զգաստացուցանել մարտիկ միտքերը, իմ անձամբ գատուութիւն ընել հայրենեաց զո սցանցը և հարկաւորութեանցը վրայ: (Ծափահարութիւնք) Այս իմ ի գործ գնելու աշխատութիւնն ձեր գործակցութիւնը կըլ պատճառէ: և այս գործակցութիւնը կատարեալապէս ստանալու համար, կըլ պարտաւորիմ անկեղծութեամբ ընել ձեզ, թէ ինչ եմ և ինչ կուզեմ:

«Կուսակցութեան մը երեսփոխանը չեմ, բայց ազգային երկու մեծ հրապարակական յայտարարութեանց երեսփոխանն եմ, որոնք 1804ին, նմանապէս 1848ին ուղեցին բարեկարգութեան հաստատութեանը ազատել գաղղիական յեղափոխութեան մեծ սկզբունքը: (Էրկար ծափահարութիւնք) Պարծանք համարելով ինձ իմ ծընունդս և իմ գործակցս, հաստատարիմ պիտի մնամ անանց: Բարեբաղին անձնատուր ըլլամ պիտի հայրենեաց, ինչ որ պահանջելու ըլլայ ինձ: Արքայութիւն անձին և յարատեւութիւն:

«Կուսակցութեան կերպը յանկարծ խորհուրտութեամբ փոխելու շքու տեղում ձայները կարելի է որ մինչև առ ձեզ հասան, բայց հաստատելք, ուստի շնորհակալեմ Տէրք, պատրաստելու և յարչակութիւնները կրնան ըստ երազ այն կուսակցութեանց որոնք նեցուկ մը չունին ազգին մէջ, բայց վեց միլիոն անձանց քուէարկութեամբ ընտրեալը ժողովրդեան կամքը միայն կըլ տարբերակը յմասնէր: Կըլ իննեմ, ազգասիրութիւնը ի յարատեւութեան և յարգութեան անձին կըլ կայանայ»:

Այս ատենաբանութիւնը բարի տպաւորութի մը ըրաւ ի իննի բնակչաց վրայ, բայց դժբաղդութեամբ ատենախօսութիւնները և խոստմունքը չեն, որոց պէտք ունի Վաղղիյ ժողովուրդը, այլ նոյն խոստմանց գործադրութիւնը հարկաւոր է:

Վաչերէցի և իւր կառավարութեանը գէմ մեծապէս կըլ պահպանին, թէ հասարակութեան ճշմարիտ օգտիցը վերաբերեալ ամենին բան մը չըրին, և փոխանակ աշխատելու ի հաստատել խաղաղութիւնը և բարեկարգութիւնը, փոխանակ միտքերը հանգարեցնելու ապագայ գէպերուն վրայօր և ջանալու ի շնորհակալութեամբ քաղաքական կիրքերը, վերջապէս փոխանակ կուսակցութիւնները իրարու հետ հաշտեցնելու, զանոնք առաւելապէս գրգռելու պատճառ տուին, զոր տեղա իրենց ժամանակը անցուցին մտացածին անանկից առաջը առնելու: Կուսակցութիւնը նմանապէս ազգային ժողովոյն շուտօր կողմը և ստաւել միտ զրին իրենց մասնաւոր բնիկանց թեմէնքը, իրենց երկիր զին, և իրենց անձնակազմի գահասիրութեանը, քան թէ հայրենեաց ճշմարիտ շահուն և ազգին հակամիտութեանցը: Վասմա նաղիր ժողովոյն (գոնդիլիանդ) հաստատած ազատութիւնները՝ ազգային ժողովը կառավարութեան հետ միաբանելով հետզհետէ գրեթէ ամենքն ալ ջնջեց: Հրապարակաւ ժողովուրդը և խորհուրդը ընելու իրաւունքը խախտեցաւ, տպագրութեւ ազատութիւնը զանազան սրգելքներով և դժուարութիւններով ծանրացաւ, ընդհանուր քուէարկութեւ (սի Ֆրանս ինկիլիբընէլ)

իրաւունքը սեղմուեցաւ, ըմպելեաց վրայօր տուրքը՝ զոր սահմանադիր ժողովը ջնջած էր, նորէն հաստատուեցաւ, գահերէցին տարեկան վարձը, որ 600 հազար ֆրանք սահմանուած էր, 3,600,000 ֆրանք ըրին, այն ինչ Վանդիկայի Միացեալ Վահանգաց գահերէցին տարեկան վարձը 25,000 թալէն է, այսինքն գրեթէ 135,000 ֆրանք: Վերջապէս ազգային ժողովը այս օրինակ յետաջնական (րեաքսիոնէր) և խիստ ընթացքով մը կըլ բերը բորբոքեց, դժգոհութիւնը աւելցուց և Վաղղիյ այժմեան քաղաքական վիճակը թէպէտև հանդարտ է, բայց շատերը կը կարծեն թէ այսպիսի հանդարտութի մըն է, որ նոր փոթորիկ մը կըլ գուշակէ: Վասնից գլխաւոր կուսակցութիւնները մեծ շարժման մէջ են: Պոնորարդեան կողմնակցութիւնը, որուն ձեռքն է առայժմ կառավարութեան սանձը, կայսերութի կերպով և անշուշտ իւր իշխանութիւնը պիտի ջնջուի՝ առանց այսպիսի վերանորոգութեւ փորձ մը փորձելու: Հասարակապետականները թէպէտև տկար կերպով այժմ, բայց ժողովրդեան ուժայն և հակամիտութեանը վրայ վստահ ըլլալով՝ անուշիկ թէ յաղթական պիտի հանդիսանան, եթէ քաղաքական կռիւ մը պատահելու ըլլայ, և կարող պիտի ըլլան հասարակապետական կառավարութիւնը անմիտ սրահելու: Օրինակ արականք կամ Վուրպրանք կաշխատին: որ Հանպրի կոմսը՝ այսինքն Վարդուս Տասնեբորդին թողը թագաւորեցնեն Վաղղիյ վրայ, և այս նպատակաւ Պատենի դքսութեան Վիզպատեն քաղաքը արդէն մեծ խորհուրդ մը կընեն ի ներկայութեան Հանպրի կոմսին: Վերջապէս Օրլանտեան կուսակցութիւնն և ս անկ միջոցները իրարմ կըլ յնէ, որպէսզի Փարիզի ամեն ինչը այսինքն իւրի միջոցներով սրջափ անգամ արդեօք չէ ըսեր: «Հոս է ահա երկու աշխարհքին եղբրքները իրարու կայած, հողին երեսը Վահ, ու քիչ մը տակը Վանահութիւն»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ Ի ԲԱՐԵՐԱՐՄ ԻՐ

Բզէկ անքուն Սիրոյն քնարք արփենի, Եթերաձեմ ըզձեղ Սուսայք էս կարգամ, Որ զանմտոյց պարէք գահոյն արքենի, Իցեւ թէ ո՛հ, սիրտ՝ զոր զգամս ի յանձին, Ի սրբավայրս երանութեանցը անթաւամ Լեմառնայիք ի թախըս ձեր արփային:

Մը ի կայտիս նրա ազօրացը Վեհից, Իանդախտեալ կանգնեցի նա պարաւաջ, Բզերմաջերմ սիւնէ զիւր ուխտ ըզձալից, Ո՛հ, լուծիւն անդէն և քաղցր ըբօնանք Լուցէ զընու թիւն, յայնժամ և ո՛չ մի շառաջ Սիրայն ուխտայն ի լուր գայցեն գողգող ձայնք:

Սքուռաւաջ տիեզերաց այս անբաւ Տեսուչ հոր երկնակարիսաւ աջ անեղ Լուսազգեցիկ որբուացեալ օթոցաւ, Ըրծածաւալ դու ի յամոզող սոկեքզանց, Սիւք երկնասիւք շնչեալ յերկիր յորդահեղ Վերածընար նախ շէրալուս շայկազանց:

Օնոյն ծծեալ սիւք անապակ երկնային, Իւ ազգասէր զարթեան ոգիք եռանդուն, Օ հայրենական շնչել զեփուք քաղցրագին, Ո՛վ, ի բարձանց աներևոյթ ընդ նոսա Բզմեծամեծս առնես անդու, և անքուն Պահես ակախ ընդ հովանեղ գերակայ:

Որոց աշխոյժ վառեալ ի սէր ու ի խրախոյս, Ի գեղեցիկ բարգաւաճանս հայրենեաց, Բազմազմի ճբգանց տանին քաջայոյս, Ընտելեի ջանից նոցին արգասեօք Ըշատաձեմն և Ըրշալուս շայկազանց Ըրշալուս լիցն տայ համասփիւս ըրբորբօք:

Սքանչելարուեստ Վու որ յեռուս ըզգլմակ Որոց յաղթող գտեալ ի խիկը հոգեզուարձ Ըզյաղթական բարձեալ բերեն մրցանակ, Ի Սասարացն իմ թագ կապեալ ի գըրուիս, Ի նըշանակ քաջարութեանցն բարգաւաճ, Ըրիաբար յոր ցանգ վառին թեւամուխ:

Ո՛չ գարնեփունը ո՛չ վաղանցուկ տորդենեաց Օ որ տայ երկիր պըսակ սրց յաւազին Սնանարտիկ յարուցանեն գուպարած, Սքնապարծիկ քաւ ո՛չ փառաց ինչ մընան, Եթերք որընք վարձք երկնաձիր են նոցին, Պահես միայն յատուիս ի խնամող Մտուածեան:

Կեցո՛ յաւէտ, Տէր, և ըզվեհ մեր Պաշտպան, Օ Ըրամեանոց Հայր և բարեգութ զինքնակալ Օդոտուփառ Սուրբալ Վարդապետ Իսան, Հունչք անսրատ ձերոց մանկանց, Տէր, ըզբեղ Վաղթեմ՝ շնորհես մեզ պարագայս ամաց կեալ Ընդ հովանեաւ գաւազանին քաղցր և հեղ:

Արթնակ Սարգիս Ե Պալապանեան:

ՅՈՏԵ ԾԵՌՈՒՆԻՒՄ ԵՒ ԽՕՍԻԲԵՐԸ

(Հարանակութիւն) (1)

Մի այն իրիկուն ասանկ խօսեցաւ ինձի գէրեզմանական մարդը: Ո՛վ որ ուչ ատեն դէպի գերեզմանոցը երկընցեր է, անշուշտ գիտէ հոն տեղի քաղցր միայնութեան համը: Երբոր գամբանի մը վրայ նստած աչքը մէյնը դէպի երկինքը ու մէյնալ լուս վեմին գարձնելով սրջափ անգամ արդեօք չէ ըսեր: «Հոս է ահա երկու աշխարհքին եղբրքները իրարու կայած, հողին երեսը Վահ, ու քիչ մը տակը Վանահութիւն»:

Երբոր արևը մտաւ, փոխուեցաւ գերեզմանայ տան տեսարանը, ծառ, տուն, դաշտ, ծով, եղբրք ու իր վրայի մզկիթները ու այլևայլ շէնքերը և մէնը մէկ խառնըված ու աղօտ կայտը ամպի մը գոյն հազնելով, մէյնալ իրիկուն վերջի խառնը զանոնք մեր աչքին աներևոյթ ըրաւ, ինչպէս հոգեվարք մը որ իր ետքի շունչը դեռ չտուած միայր զինքը շնորհապատու նիւթերէն անորոշ ընթանանք մը կ'ունենայ ինչպէս որ մահուան վերջի ստուերը իր վրայ տարածվի:

Վիշերվան հովը հեռուէն երկնալով կուգար կըլ պարէր յաղթանդամ ծառերը որոնք երբ բաղով կըլ պարկէին մեր գլխուն վրայ ցորեկվան ծծած անձրեւին: Նման ծովուն այն ծանրաբայլ ալիք ներուն որոնք հովէն տատանվելով, հեռուէն

(1) Տես լրագրոյս 365, 364, 367 և 369 թերթերը:

մէնքն ալ իրենց քաղաքական կարծիքները ունին, և բարեպատեհ առիթի մը կըրպասեն, որ իրենց նպատակը առաջ տանին: Այն այս օրինակ երկ- բայական վիճակի մէջ կըրտնուի առայժմ Վաղ- ղիան. և այս վիճակը անշուշտ պիտի տևէ մինչև 1852, և յայնժամ ինչ պատահելիքը Աստուծոյ միայն յայտնի է:

Պերուլթէն օգոստոսի 22 ամսաթուով կը գրեն: «Պերուլթի նահանգին կուսակալ Ալտիք փա- շային միւլթիւթեան աստիճան շնորհուրդ մեծ ուրախութիւն պատճառեց քաղաքիս հասարա- կութեանը. և ամսոյ 28 էն սկսեալ հինգ օր փա- ռաւոր հանդէս և գիշերները ճրագավառութի- եղաւ այս բարեբաղդ դէպքը տօնախմբելու և շնորհաւորելու համար: Այն ազգաց ժողովուրդ- զը ցնծութեան մէջ էին, և գիշերը շուկաները բաց և անհամար կանթեղներով վայելապէս զարդարուած էին: Այլև զանազան ազգի ման- կուկները դաս դաս օրհնաչանական գովեստներ կը կարդային ի պատիւ օգոստոսի առաջա- գութ Վայսեր, որ բարեհաճեցաւ մարդասիրա- բար այս օրինակ բարձր աստիճանու յարգել ի- ռենց հայրանամ խոհեմ կուսակալը:

«Մարտատունը ևս փառաւորաբար կերպիւ- զարդարուած էր. ուրտեղ գիշերը փառուած հա- զարաւոր կանթեղները խիտ դեղեցիկ տեսարան մը կը ձևանային: Ամսոյ 9ին գիշերը վսեմափայլ Ալտիք փաշան հաճեցաւ մարտատունը այցելու- թեան գալ, ուր գրեթէ 3 ժամ քաղաքաձայն նուագարանաց ներգաշնակութիւնը մտիկ բնեղէն ետև, մեկնեցաւ իւր պարտը երթարու:

«Ամսոյ 13ին կիրակի օրը յիշեալ վսեմափայլ փաշան մեծ հանդէս և տօնախմբութիւն բրա- իւր պալատը, ուր հրաւիրեալ էին արքունի գոր- ծակալը և քաղաքիս երեւելի անձինքը, նմանա- պէս օտար սերութեանց բոլոր հիւպատոսները. այլև մեր ազգէն ներկայ գտնուեցան մեծապա- տիւ Սիսաքեան Վեորդ արքան՝ որ Պերուլթի և Արտեաց (Արաշապի) մարտից տեսուչն է, խաղինէ սառաֆը Սըրըրեան մեծապատիւ Աստու ա- ղան, և մուպայածը աղնուաշուք Սիքայէլ աղան Արտուրահեան: Այս փառաւոր հանդէսը հինգ ժամի չափ տևեց, և բոլոր կողմակները մեծա- պէս գոհ ըլլալով վսեմափայլ փաշային մարդասի- րական մեծարանքէն, մտերիմ երախտագիտու- թեամբ դարձան իրենց բնակարանը»:

Ի ռագրոյս 366 էրորդ թերթին մէջ Փարիզի Ա- բարաբեան ընկերութեան յայտարարութիւնը հրատա- րակելով, համառօտ խորհրդածութիւն մըն ալ

բանի կ'երթան կըմտենան ու ժայռին զարնըլլով բարակ անձրև մը չորս կողմը կըսփռեն: Վարձ- եալ անդին կըլսէին հովուին սուր լուսն ձայնը որ իր մտրեալ գառնիկին ետևէն վազելով, մեկ գիշէն ալ իր հեռացած հօտին հասնելու կընայէր: Այս տեսարաններուն ու խորհրդածութիւններուն մէջ միւս կողմէն ալ մտաւայ եկեղեցւոյ զան- գակին ծանր հնչմունքը որ օդոյն մէջ կըտարած- վէր, ու հովին անհասար ու ժողը երբեմն ինչպէս մեղի հասնելով կարծես թէ այս խօսքերս անհուն լուսութեան մէջ կ'երկնայէր: «Օրհնեցէք տիեզերք համայն, օրհնեցէք գիշերվան ցարկվան Արարիչը»:

Վիչ ատենէն ալ զանգակին ձայնը չբլիցաւ, ու բոլոր գերեզմանոցին տարածութեանը մէջ լուսութիւնը կատարելապէս տիրեց:

Օրհնորանոցին ժամը երկուք դարկաւ: Թանձր ամպերը որ իրիկվանէն սկսած կըրիւզ- վէին մթնոլորտին մէջ լուսնը ծածկեցին, ու աստղերն ալ ինչպէս որ եկեղեցական փառաւոր հանդէսէ մը ետքը ճրագները ետևէ ետև կը մարեն, անանկ մեկիկ մեկիկ անյայտացան: Այլ նանային վերջին ցուրտ հովմը սկսաւ շնչել: Օր- բունին խորունկ ու շագրութեամբ սքքը հովին վրայ տնկած անշարժ կըկենար, ես ալ անոր բովը ոտքի վրայ միտքս բողբոլովն յափշտակված՝ զի շերային անհղութեան մէջ թափառական կըզը- տրտէր: Օրհնուսոյն խօսածները այնպէս մութ ատեն գերեզմանոցին բնական ազգած տիրու-

րած էինք անոր վրայօք: Յիշեալ ընկերութիւնը ի պատասխանի մեր բարեմիտ գիտողութեանը հետևեալ նամակը յուղարկած է. զոր արժան կըհամարիմք հրատարակելու ի տեղեկութիւն հա- տարակութե, և միանգամայն գովութեան ար- ժանի կըհամարիմք Արարաբեան ընկերութեան արիա- կան ազգասիրութիւնը, որ այս միաբանութեան լուծուելու կասկածը միտքէն անցնել չուզէր:

«Արքայ հրատարակել, «Արարատեան ընկերութիւնը՝ իր սկզբնաւորութենէն մինչև հիմա փորձով ճանշնալով ձեր ազգասէր ետևողը, որ երկուս- տարակութեան յորդոր և հայրենասիրութեան միջո առաջնորդ է. զեր էք, և ազգին մէջ իրաւամբ հայր լրագրութեան գրուցուելու պատիւը ունիք, օգոստոս 11 ընդհանուր ժողովքով իր շնորհա- կարութիւնը ձեզի յայտնեց, տեսնելով ձեր պատուական քաղցրին մէջ իր յայտարարութիւնը:

Չուզելով անպատասխան թողուլ լրագրի մէկ յօդուածը, որուն մէջ խոհեմակոն և գովելի փախազ մը կըցուցուէր, որ ընկերութիւնը իւր ժողովք և ժողուելու դրամին ուր յանձ- նուելան վրայ հիմնուող կանոն մը գիշէ, այսինքն տեղ մը կամ պարտաւան մը հիմնուող ցուցուէր, որ ընկերութիւնը թէ որ ժամանակէ մը ետև լուծուելու կամ կէս ճամբան մտաւ ըլլայ, իր ժողովք անպէս անոր տրուի, կամ աւելի ճիշդ խօսելով՝ ընկերութիւնը հիմնուող իր կտակն ընէ ու ժառանգը ցուցուէր: Ընկերութիւնը իր առջից հասակին մէջ ատանկ կանոնի մը օ- դուստերուն հետ վստահները բաղդատելով որչէյ որ, երբոր ընկերութիւնը լուծուելու վստահ մէջ ըլլայ, այն ժամանակը վերջին ժողովքով մտածուի ընկերութեան ժողովք անպէս ազ- գին աւելի օգտակար և ժամանակին պարագայից յարմար կեր- պով դործածուելուն վրայ:

Վրոնէն, արքայ հրատարակել, մեր մտերմական յարգանքն ու անկեղծ շնորհակարարութիւնը: Փարիզ, 6-18 օգոստոսի 1850:

Արևիկապետ, Յ. Շիմանեան: Արևիկապետ, Կ. Ս. Իւրիւմաձեան:

Ինչպէս մեր նախնիները թերթովը ըսինք, ա- հաւատիկ Վրքաղաձի Հայոց վրայօք ընդունած միւլթիւթարական լուրերնիս:

«Վրքաղաձի մէջ, որ Իլդիլիէն գրեթէ 16 ժամ հեռու գիւղաքաղաք մըն է, 120-130 Հայոց տուն կըըստն: Ին, որոց մէկ մասը երկրագործ են, թէպէտև իրենց յատկացեալ արհեստ ևս ունին: Մէկ մասն ալ վաճառականութեամբ զբաղեալ են. այսինքն շրջակայ գիւղորէից շաբաթական տօնախմբուածները (պագար) շարունակ ապրանք կըտանին վաճառելու: Հայ բնակչոց բարքը ընդ հանրապէս եղբայրասէր կերելի: Երկու քահանայ ունին. մէկը գրութիւն և միւսը անգղի, որ է մարտահրօն տէր թագէտս արժանապատիւ բահա- նան, որ իւր հոգևոր պարտաւորութիւնը բարե- նախանձ և քրիստոնէական ջանքով ի գործ կը դնէ: Վրքաղաձի եկեղեցին հին շէնք է. սրուն

թեանը հետ անանկ յարմարութիւն մը ունէին որ ինձի կ'երևնար թէ արդէն մտք է ի մահուան սահմանը: Պղտի անհամար հոգիներ որոնք մար- դուս վերջի յուղարկուելու թեանը ատեն կըհաս- նին, կարծես թէ փափաքով կըթռչտեն ձերու- նեոյն չորս կողմը: . . .

Չեմ գիտեր ինչու ցուրտ սառստու մը բոլոր մարտոյս մէջ կըվազէր. կըվախնայի. . . վստիզի ձերունէն՝ ալ կըգողարկոր ու ձեռքէս բռնելով դարձուցաւ ձայնով մը ըսաւ. «Պրթեւը»:

Երկուքնիս ալ ձունկի վրայ ինձանք:

Յանկարձ բուռն անձրև մը սկսաւ թափիլ. հովը ահաղին ձայն մը ձգեց. կայծակը իրեք ան- գամ որոտալով զնայ զարկաւ մեղմէ հեռու գի- մայի ծառաստանը՝ որով թանձր սառուերի մէջ ընկրված շուրջանակի առարկաներուն մութ զանգուածը վայրկեան մը փայլելով դարձեալ մե- կէն իրենց խաւարը մտան: Ինչպէս բնութեան սկզբնափայ խառնակութեանը ատեն որ երբոր տարեբքները իրենց խաւարարդէլ անդունդին մէջէն Ատեղծման ամենակարող ձայնին զօրով մը առաջուց գաացած, յանկարձ վառվռուն կայծեր դուրս ցատկեցնելով գարձեալ կըմարէին:

Նայն ատենը ձերունին գլուխը գետնին դար- նելով իրեք անգամ կանչեց. «Եներէ՛ Աստուած իմ ներէ՛, ներէ՛ ինձի»:

— Ե՛նչ է, սո՛վ հայր, ըսի, միթէ բնութե՛ կար- գաբութեանց բնական հետևմունքը գրեզ կը վախցնէ: Պատասխանեց հառաչելով:

կից կայ նաև դպրատուն մը: Այս դպրոցին Նա- ռեկեան վարժարան անուն դրած են մօտերս. ուրտեղ Եօթանասունի չափ աշակերտ կըգտնուին առայժմ, որոց մեծագոյն մասը փոքրիկ են. ուստի հասարակ ընթերցմունք և գիր գրել կըսորվին: Տասը աշակերտ միայն կան, որ բերականութիւն սկսան բանի մը ամիսէ ի վեր: Վարդոցին վարժա- պետ կարգեցաւ, շատ ժամանակ չէ, պատուելի պարոն Ա. Սաղաքիա Յարութիւնեան որ Վաղիլի Սեւրուպեան ուսուցմանը յառաջադէմ աշա- կերտներէն է. և ունի իրեն օգնական պատանի մը, որ ձայնաւոր ալ դաս կուտայ:

Վրքաղաձի ազգային հոգաբարձու յարգամե- ծար Յակոբ արքան Վարա խաչատրեան, նմանա- պէս Վարդոցին հոգաբարձու արժանապարգ աղա Լիզիան Պոլեցեան յատուկ յիշատակութեան և գովութեան արժանի են. բանդի բարենախանձ ուշուով կըմանան միաբանութեամբ, և ինամբ կը տանին ազգին օգտիցը և դպրատան յառաջադէ- մութեանը և բարեկարգութեանը համար»:

— Վառնայէն կըմանուցանեն մեզ:

«Վաղաքիս հոգևոր առաջնորդ Սիմոնիդի արժանապատիւ տէր Յօհաննէս ծայրագոյն վար- դապետը՝ ազգային յարգոյ հոգաբարձուաց ա- ջակցութեամբ բանի մը ազգօգուտ բարեկար- գութիւններ ի գործ դրաւ, որոնք շիտակը գո- վութեան արժանի են: Նախ՝ աղջկանց համար դպրոց մը հաստատեց յանուն տարբ Լիզիոսին: Երկուսն. ուրտեղ առայժմ 45 աշակերտու հի կան, և կըսորվին հասարակ ընթերցմունք, աստիք գոր- ծութիւն և կերպ կերպ կար, Այս դպրոցին ծա- խուցը համար եկեղեցական արդիւնքէն եկա- մուտ ևս սահմանուցաւ. ուստի առայժմ որչափ որ կարելի է կը յառաջադիմէ ի պատիւ և ի պայծառութիւն Ազգիս:

«Հարսանեաց վերաբերեալ հին և վնասակար սովորութիւններ կային, որ մինչև ցայսօր ի գործ կըրուէին Վառնայի մէջ, և շատ ու անօգուտ ծախքերու պատճառ կըրային, բայց մեր խոհե- մազարգ հոգևոր Առաջնորդը՝ ըստ հրամանի ա- մենապատիւ սրբազան Պատրիարքին Արտանդնու- պօրոյ և ազգային գերագոյն ժողովոյն, այս վա- ղեմի ծանր սովորութիւնները վերցուց, և հար- սանեաց հանդէսը շատ բարեկարգեցաւ այժմ»:

Նշանակութեան արժանի կըհամարիմք նաև Վրքաղաձեան սառաֆ Աստու աղային ազգասի- րական ընթացքը. բանդի առատ տրովք նպաս- տամատոյց է զաւ աղջկանց դպրոցին շինութե- ր. և իւր քսակէն ծախք ընելով Արտուպեան հա- գուսաներ շինել սուսաւ դպրոցին կարօտ աղջը- կանցը և ուրիշ շատ բարեարարութիւններ ըրաւ»:

— Արդեանկ, քու խիղճք առուակին ջուրին պէս յոտակ ու արշալային պէս մարտը է. բայց գիտես ինչ է խղճի տանջանքը, ո՛հ, երանի թէ երբէք չգիտնաս: Բաւ լիցի որ Աստուծոյ առջև վրա մեղապարտ չձանձամ. այս աշխարհքիս փա- լից անցին մէջ ամէն բան մէյմէկ ինչ կըսկրտէ. փափուկ սատարը իր փրփրափայլ փետուրը, մարդս իր անմեղութիւնը: Այլ շտրտափիր կայ- ծակին սրտատէն, սո՛վ չլիխնար գիշերվան մթու- թեւը մէջ. քեզի պէս անմեղը. իսկ անիկա որ այ- խօքը ոտքի տակ առեր է, սնկիկա որ իր Աստու- ծոյն գէմ գէնք է վերուցեր, ինչպէս շիւրճէ որ երկնքէն ինչնայ կայծակը անոր վրէժնայիլ հուրը ջըլլայ, որ շիտակ իր գլխոյն վրայ կըվազէ . . .

Վայց ահա անձրևը կըթեթեմայ ու նայէ. Վր- տուծոյ կրակը ալ շորտար. եկի՛ աղօթե՛ք: Այս աշխարհքիս մէջ աղօթքն է մարդուս միմիայն միւլթարանքը. երբոր մէկը մարդէկներուն երե- սնէ ինկած՝ ալ ուրիշ բան չուրեւար բայց եթէ բնութեան տեսարանը ու իրեն կոխած կտոր մը հողը, անատենը աղօթքը կ'ըլլայ միայն իր ապա- տանելու տեղը. աղօթքը իր սրտին աղնուական մեծանձնութիւն մը տարով կարծես թէ կըհարստ- նայ ու կըխնդայ ոյն սրտաւ հայցին վրայ որ մար- դիկ մերժեցին իրեն աղքատութեանը. ո՛հ, աղ- քատութիւնը միայն գիտէ լալը, որ է ըսելազօ- թեւ ու վայելել անոր պարգևը:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, 26 Օգոստոսի :

Նշանակութե արժանի երևելի դէպք մը չիլայ : անդարտութիւնը կը շարունակուի բոլոր ամենայն մասին , և տէրութե ամէն կողմէն հասած քաղաքական լուրերը միշտ յաջող են : Բարձրագոյն Պուրը մեծ ճանապարհաց շինութեան խնդրոյն վրայօք զգաղեալ է առայժմ , և այս ամենահարկ կաւոր գործոյն համար վեճ մտախառն իրանայիլ փաշան , որ առեւտրայ և հրատարակական շինութեանց պաշտօնեայ է , անցեալ ամսոյ 16ին Վախիյի թիւ ճարտի շտեմաւոր Վրայիլըն գնաց :

Երբունի հրովարտական հետեւեալ փոփոխութիւնները ՚ի գործ դրուեցան :

Վաստակոտի նախորդ կուսակալ Օսման Նուրի փաշան՝ Խարբուզի կառավարիչ կարգեցաւ :

Վանի կառավարիչ Սէհեմէտ փաշային Հաքարիի կուսակալութիւնն ալ յանձնուեցաւ :

Աստիլանութեան ժողովոյն անդամ հաճի Քէրիտ էֆէնդին Եհիբուզ վիճակին համարակալ անուանեցաւ , և միանգամայն նախագահ նոյն վիճակին քաղաքական մեծ ժողովոյն :

Մնացեալ ամսոյ 15ին Նիտի Պուլէին մօտ գինեւան մը մէջ երկու Պուլըր և երկու Վախիյի շափէն աւելի գինի խմելէն ետե՛ մէջէրին սաստիկ կուր մը կը կրպտուանէր , և Վախիյի մէջէր իւր գանակը հանելով շարաշար կը վերադառնէր կու Պուլըրները , որ անմիջապէս կը մեռնին : Սահապարտը տակաւին ձեռք անցած չէ :

Երեսուրդ Նատիր անուն յոյն շարագործը , որ Վթէրի մէջ օսմանեան դեպքին պարոն Սուքուրիին վրայ հրացան պարպած էր , շտաբնութիւններէ ետեւ հինգ տարի բանտարկութեան դատաւարու եցաւ :

Արտուի թէ Վատիրի կայսեր երկու եղբայրքը մօտերս այս կողմերը պարտերը պիտի գան , և թրեւտէն Սասնոյ անուն շտեմաւոր մտնելով , նախ Վթէր պիտի երթան :

Վատիրի դեպքանատան գործակալներէն Պ. Կազմաճին այս օրերս մեկնեցաւ Քիօթաճիա երթալու . ուրտեղ գտնուած Հունգարացի փախտականաց պիտի ծանուցանէ Վատիրի կայսեր ընդհանրական թաղութեան խոստումը , յորդորելով զանոնք որ իրենց հայրենիքը վերադառնան : Կը ճատատեն թէ պարոն Կազմաճին հրաման տրուած է իւր կառավարութեան որ անոնց ճանապարհին և ուրիշ ճակից ալ վճարէ :

Օտեւայի օգոստոսի 10 ամսամուտով կը գրեն , թէ օգոստոսի Նիկոլայոս կայսեր երէց որդին , որ Սուրուց կայսերութեան ժառանգն է , պիտի մեկնի Տիֆլիս երթալու . ուր գահերէց պիտի ըլլայ մասնաւոր ժողովոյն , որուն յանձնուած է քննել և խմբել Չէրքէզի գործոց ճիշտ կացութիւնը : Պայժատ փաշայ Վորնիյով իշխանը ուղեկից պիտի ըլլայ բարձրագոյն կայսրորդուոյն . և ետ դառնալուն Վըրմի հարաւային կողմը պիտի երթան , ուր ուրիշ գործեր կան տեսնելու :

Վատը գիւղի բարոյն Վրայիլի տէր Ստեփաննոս արժանապատիւ ծայրապոյն վարդապետը ամսոյ 16ին առ Վոտուած փոխեցաւ , և նոյն օրը անոր օժման և յուզարկութեան հանդէսը փառաւոր կերպիւ կատարեցաւ : Իւսկիւտարի նը կարապետի եկեղեցւոյն մէջ :

ԱՐՏԱՆՈՅՍ ԵՐԵՎԱՆԵԱՆ

ԱՆԴՂՂԱ . Իննան , 15-27 Օգոստոսի : Սեփին Բրիտանիոյ օգոստոսի տարեկան թագուհին ինչպէս յայտնի է , ամսոյ 3-15ին անձամբ վերջացուց խորհրդարանին նիստը , և այս առթիւ հետեւեալ ատենաբանութիւնը ըրաւ .

«Պիլըր և Տեւրք , «Պոճ եւ մեծապէս , որ կարող կը ըլլայ այսօր արձակել զձեզ բազմապատասխան նստի մը պարտաւորութիւններէն : Հանապարդ անգուհոգութեան թիւնը , զոր նուիրեցիք ձեզի յանձնուած գործոցը , արժանի է իմ մտերիմ բարեհաճութեան Սահմանադրութիւնը որ կը բարեկարգէ զկառավարութիւնը : Վատրարի մէջ կը զգալ զանազանութեանց , անշուշտ պիտի զարգացնէ այն կողմի նորահիմն հաստատութեանց վիճակը : Հա-

ձեղի է ինձ միշտ , որ կարող ըլլամ սահմանադրական օրինադրութեանց բարեկարգումը որոնք իմ ժողովը կան բարեբաղդութիւնը և պատիւը կաւելցնեն , ընդարձակել մինչև գաղթականաց երկիրները , ուր կը բնակին այնպիսի մարդիկ որ կարող են իրենց օգտիցը համար յաջողութեամբ ՚ի գործ դնել ազատութեան արտօնութիւնները :

«Սուրա եղայ մեծապէս իմ հաւանութիւն տալով այն կարգադրութեանը , որ Վրայիլ վաճառական նաւուց ծառայութիւնը կը ըլլաւ : Վրայիլ թէ այս կարգադրութիւնը պիտի ապահովընէ զբարեկեցութիւնը ամէն գասուց մտաւորական , որ կապակցութիւն ունին ազգային օգտին վերաբերեալ այս հարկաւոր ճիւղոյն հետ :

«Սեփինը մայրաքաղաքի մէջ թաղութեան ստորութիւնը աստիճանաբար խափանելու համար եղած օրինադրութիւնը խիստ օգտակար է հասարակաց առողջութեանը . ուստի հաճում էք արտի սիրտի տեսնել այս օրինակ կանոնաց յառաջողութիւնը : Իմ մտերիմ բարեհաճութիւնս տուի նոր կարգադրութեանը , որ ընտրութեան իրաւունքը կը ընդարձակէ իրանուայի մէջ : Խիստ մեծ օգուտներ կը սպասեմ այս օրինադրութեանը որուն նպատակն է արժանապէս մասնակից ընել իրանուայի իմ ժողովուրդս մեր սահմանադրական օրինաց բարեացը : Սեփինը ուրախութեամբ զիտեցի հաստատուած կարգադրութիւնները , որոց նպատակն է բարեկարգել զատաւանաբար նաց կառավարութիւնը զանազան վիճակաց մէջ . և վտահոլութեամբ կը դառնալիս թէ մեծ օգուտ պիտի պատճառեն հասարակութեանը :

«Պարմայք Հասարակաց Նորհրդարանին , տէրութեան եկամտից բարեբաղդութիւնը , և հասարակաց ծախուց զանազան ճիւղոց մէջ եղած երևելի խնայողութիւնները ապահովութիւն և հաստատութիւն պատճառեցին ազգային գանձուն վիճակին : Երջանիկ կը համարեմ զիս , որ կարող եղաք թէ թիւնի իմ հարաւորներս բանի մը տուրքերէ՛ առանց նուազեցնելու եկամտից գումարը որ հարկաւոր է տէրութեան ծախուցը համար :

«Պիլըր և Տեւրք , կը յուսամ թէ Վերմանիոյ և Տանիմարի մէջ իմ միջնորդութեամբ ՚ի Վերմանիոյ հաստատուած գաղտնաբար լիք պիտի կրնայ թիւն ժամանակին խաղաղութիւնը նորոգել Վերմանիոյ հիւսիսային կողմը : Օտեւ պիտի չունեմ իմ ամէն կերպ ջանքս որպէսզի կարող ըլլամ ՚ի վախճան հասցնել այս մեծ բարեգործութիւնը :

«Օտար տէրութեանց հետ իմ բարեկամական կապակցութիւններս կը շարունակուին , և կը յուսամ թէ ոչինչ դէպք մը պիտի չկրնայ պատահել որ կարող ըլլայ վրայիլ ընդհանուր խաղաղութիւնը : Ետ ամենայն մասին իրաւունք ունիմ իրանուայից և ըլլալու իմ ժողովրդեան հաւատարմութեանը և սիրոյն վրայ , և թէ պէտ էր որ ջանքս պիտի նուիրեմ պահպանելու և զարգացնելու համար մեր սահմանադրութիւնները , բայց և այնպէս իմ ակնկալութիւնս միայն Վրայիլ ամենայն անհրաժեշտ արդիւնութեանը վրայ է , որպէսզի օրնական ըլլայ մեր ճիւղացը և առաջնորդէ այս ազգին բարեկարգումը :

ԳԱՂՂԱ . Փարիզ , 17-29 Օգոստոսի : Իւրի Ռիլիի Պարիզի նախորդ թագաւորը ամսոյ 14-26ին մեռաւ Վրայիլի Սիլվիոյ քաղաքը՝ ուր բանի մը օրէ ՚ի վեր օգտախախտութեան համար գտցած էր : Հանգուցեալ թագաւորը 1773 հոկտեմբերի 6ին ծնած էր , ուստի գրեթէ 77 տարուան էր : Վյո լուրը տրտմանի տպաւորութիւն մը ըրաւ ամէն կուսակցութեանց վրայ :

Վյո մօտիւ տը Պարիզը գաղղիացի զինուկանը , որ բազմութիւն երևելի աշխատատիրութեց հեղինակ է , այս օրերս մեռաւ ՚ի Փարիզ , և որուն յուզարկաւորութիւնը մեծ հանդիսի կատարեցաւ : Վյո տղայի առթիւ մօտիւ Վիլըրը Վիլիո գամբանական ճառ մը խօսեցաւ ՚ի ներկայութեան բազմութիւն զինական անձանց և ուրիշ ունկնդրաց :

Հասարակապետութեան գահերէցը ամսոյ 14-26ին իրիկունը հասաւ ՚ի Փարիզ իւր ճանապարհորդութեան վերադառնալով :

Վյոն և Վուր վիճակը միաբան հաճութե իւր ընդհանուր ժողովոյն նախագահ անուանեց զմօտիւ տը Վամարթիլը . որ այս առթիւ խիստ աղքատ ատենախօսութիւն մը ըրաւ :

ՅՈՒՆԱՍՏԱՆ : Վթէրի և Վրայի մէջ ցաւալի դէպքեր պատահեցան մօտերս : Հասարակաց գաստարակութեան և կրօնի պաշտօնեայ Վոր Ֆիլոքսի օգոստոսի 20ին երբօր ընկերութիւնը լծակցին պարտելէն ետ կը դառնար , խաղախութեամբ սպանուեցաւ Վանայի շարագործէ մը . որ եօթը գնտակով լեցուած հրացան մը պարպեց այս դէպքի պաշտօնէն վրայ : Սահապարտը ձեռք անցաւ ու բանտարկեցաւ :

Վյո օրինակ մարդասպանութիւն մը ևս Վրայի մէջ պատահեցաւ . քաղաքապետին ընտրութեան համար եղած հրապարակական ժողովոյն մէջ Վրայի կու գլխաւոր կուսակցութիւնները չափազանց գրգռուելով , սաստիկ կուր մը հետեւեցաւ , որուն մէջ մէկ մարդ սպանուեցաւ և քանի մը հոգի ալ շարաւար վիրաւորեցան :

ՅԱՆՈՅՍ ԵՐԵՎԱՆԵԱՆ

Չիւրախ , 1 Սեպտեմբերի :

Մնացեալ ամսոյ 19ին շաբաթ առաւօտուն Օսմանեան նաւատորմից հրամանատարութեամբ բարձրագոյն մեծ ծովապետ Սիլվիան փաշային հասաւ մեր նաւահանգիստը , և սովորական կերպիւ ողջունեց զքաղաքը , որուն ամրոցներէն նմանապէս նաւահանգիստը գտնուած օտար տէրութեց նաւերէն անմիջապէս պատասխանեցին : Վյո փառաւոր նաւատորմից 12 կողմ նաւերէ բաղկացեալ է , որ են , 2 եռայարկ մեծ նաւ , 2 եռայարկ բիւն պղտիկ նաւ , 2 ֆուկաթ , 1 գորկէթ , 1 պուլի , 1 կողթ , 1 գոթէր և 2 շոգէն նաւ : Օտովապետին դրօշակը Նեիլի Եիլի աւան եռայարկ մեծ նաւուն վրայ կը մտնար :

Նաւատորմից հասնելուն պէս Վրայի վնուրական և քաղաքական պաշտօնականները ամենքն ալ փութացան նաւը երթալու բարձրագոյն ծովապետին գալուստը շնորհաւորելու համար . որ խիստ մարդասիրութեամբ ընկալաւ զամենքը : Հետեւեալ օրը մեր հոգեւոր առաջնորդ գերապատիւ տէր Պողոս սրբազան Վրայի կուսակցութեան մը բահանայիք և աշխարհական յարգելեօք , և ընկերութեամբ Յունաց գերապատիւ առաջնորդին Նեիլի Եիլի եռայարկ նաւը գնաց յայցելու թիւն բարձրագոյն մեծ ծովապետին որ վեհանձնական քաղաքախօսութեամբ և շատ յարգանք ընկալաւ զանոնք , ու մարդասիրութե խօսակցելով մեր հոգեւոր Վրայի կուսակցութեան ստանալ և յորդորել , որպէսզի միշտ հոգատարի անոնց բարեկարգութեանը և յառաջադիմութեանը վրայ . բանով այսպէս է բարձր ըրամանը օգոստոսի Վրայի , և կը ցանցաւ , ըստաւ , որպէսզի իւր ամէն հարաւորները անսալ և լրտաւորեալ ըլլան , ու կարողանան բարի բազարացոյ մը պարտաւորութիւնները ճանաչելու կատարել : Յիշեալ առաջնորդները այս օրինակ պատիւ և մեծարանք ընդունելէն ետե՛ արտերնին երախտագիտութեամբ լեցուն մեկնեցան :

Բարձրագոյն մեծ ծովապետը օգոստոսի 20ին այցելութե գնաց քաղաքի կուսակալ բարձրագոյն Վրայի փաշային , և հետեւեալ օրերը բանի մը անգամ ևս ցամաքը պտտելու ելաւ :

Յիշեալ նաւատորմից շաբաթ մը մեր նաւահանգիստը մնալէն ետե՛ անցեալ ամսոյ 26ին շաբաթ առաւօտուն ճանապարհ ելաւ կոտանգնու պղտի երթալու :

Վրայի ստանալու ժողովոյն նախագահ Օմիւրնայի վեճախօս Նուպար պէյը օգոստոսի 20ին հասաւ իր լիւր աւստրիական շոգէնաւով , և մաքրանոցին սահմանեալ օրերը լրմնցնելով յիշեալ ամսոյ 24ին հինգ շաբաթի առաւօտուն արգելանոցէն ելաւ և հետեւեալ օրը շարունակեց իւր ճանապարհորդութիւնը ՚ի Վրայի երթալու :

Վսեմախալ մեծազգի Նուպար պէյը , ինչպէս յայտնի է , նշանուած է Վրայի անկախութե Վերորդ ամիրային աշխուհի դասերը , ուստի կրտսանդնու պղտի կերթայ այժմ իւր ամուսնութեան հանգէսը կատարելու համար :

Վնցեալ ամսոյ 21ին վտանգաւոր դէպք մը ըրաւ : Վրայի ստանալու ժողովոյն նախագահ Օմիւրնայի վեճախօս Նուպար պէյը օգոստոսի 20ին հասաւ իր լիւր աւստրիական շոգէնաւով , և մաքրանոցին սահմանեալ օրերը լրմնցնելով յիշեալ ամսոյ 24ին հինգ շաբաթի առաւօտուն արգելանոցէն ելաւ և հետեւեալ օրը շարունակեց իւր ճանապարհորդութիւնը ՚ի Վրայի երթալու : Վսեմախալ մեծազգի Նուպար պէյը , ինչպէս յայտնի է , նշանուած է Վրայի անկախութե Վերորդ ամիրային աշխուհի դասերը , ուստի կրտսանդնու պղտի կերթայ այժմ իւր ամուսնութեան հանգէսը կատարելու համար : Վնցեալ ամսոյ 21ին վտանգաւոր դէպք մը ըրաւ :

պատահեցաւ, որ կրնար խիստ ստակալի հետեւ... Թիւններ ունենալ, Բաղմաթիւ հրացայտ փամ...

Այնքան զբոսայիտներ զբոսայիտներ զբոսայիտներ... Կարգաւորութիւններ և արհեստներ...

ԱՌԵՒՏԻՆԵՆ ԼՈՒՐԵՐ

Չիւսանիս, 1 Սեպտեմբեր:

Այս շաբթուան գլխաւոր գործողութիւնը 160 կողով... Կարգաւորութիւններ և արհեստներ...

Table with 2 columns: Name, Amount. Includes entries like 'Անտոն' (110-110), 'Սարգիս' (173), 'Թրեւս' (372-373).

ԾԱՆՈԹՆԵՐ

Պրոսա Լեւոնի Գեղեցիկի մասին... Կարգաւորութիւններ և արհեստներ...

Կարգաւորութիւններ և արհեստներ... Կարգաւորութիւններ և արհեստներ...

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱՅՈՒՄՆԱՆՈՅ ԳՊՐՈՅԻՆ ԵՒ ՃԵՄԱՐԱՆՈՅ Ի ՄԱՆՈՒ

Փոխանորդ հրամանատար ուսումնարանին Վ. Ս. Կ. Պրոսա, որ Բաղմաթիւ համալսարանէն...

Առաջին դաստուար, Սեպտեմբեր 1-ին... Կարգաւորութիւններ և արհեստներ...

Սուրբ Կարգաւորութիւններ և արհեստներ... Կարգաւորութիւններ և արհեստներ...

Սուրբ Կարգաւորութիւններ և արհեստներ... Կարգաւորութիւններ և արհեստներ...

ԿԱՆՈՒՄՆԱՆՈՅ ԳՊՐՈՅԻՆ

- 1. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...
2. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...
3. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...
4. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

5. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

6. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

7. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

8. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

9. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

10. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

11. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

12. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

13. Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...

Այս ուսումնարանը կրպարունակ է... Կարգաւորութիւններ և արհեստներ...